

ՄԻՐ-ՀԱՋՈՐ, Յեզափոխական վիպականեր. — «Մարտիկ» խմբի մէկ արուայ պատմութիւնը. Կուստիկը. Արիւնտտ համբան. Տպ. «Հայրենիք»-ի, 1905, Գրինն է՝ 25 սանթիմ.

Հ. Յ. ԴԱՇՆԱԼԻՔՈՒԹԻՒՆ, Նախալիծ Կովկասեան գործունէութեան ժընեզ, 1905.

—, Յեզափոխական Դաշն. Միջկուսակցային խորհրդաժողովներին որոշումները. «Դրօշակ» տպ. ժընեզ, 1905.

ՄԻԱՄԵԼԱՅ ՏԵՂԵԿԱԳԻՐ Կարմիր Խաչի Տիկնանց Միութեան Աղիքսանդրոյ.

ՖԻԼՏԵՐԻՐ ՄՈՒՐԱՏ, Բայանութիւն Յովհաննու, Էրն հայ թարգմանութիւն. զտառջինն ած ի լոյս ըստ երկուց ձեռագիր օրինակաց, համեմատութեամբ յունական ձեռագրին եւ թարգմանութեան ներսիս լամարոնացոյն. հանդերձ ներածութեամբ եւ ծանօթութեամբ — —, Յերուսաղէմ, 1905.

ԼԵԻՈՆ ՄԵԼԻՔ-ԱԴԱՄԵԼԱՅ, Փոքրիկ Յուական ու խլըշիկ նսպաստակը. թարգմ. Թիֆլ, 1905, Գրինն է՝ 1 ս.

— —, Առաջին վաստակ. թրգմ. : Տպ. անդ. Գրինն է՝ 60 կ.

— —, Նսպաստակի իւլյանի վրէժխնդրութիւնը կամ ինքզ քեզ օղիւր. թրգմ. Թիֆլ, 1905, Գրինն է՝ 75 կ.

— —, Ողեհարցութիւն, թատերգ. երեք արարուածով. թրգմ. Թիֆլ, 1905, Գրինն է՝ 50 կ.

Dr. F. N. FINCK, Ablative mit scheinbarer lokativbedeutung.

—, Die altarmenische präposition *ænd*.

—, Die Stellung des Armenisch-Zigeunerischen im Kreise der verwandten Mundarten.

E. AKNOUNI

Les

Plaies du Caucase

Avec préface de

FRANCIS DE PRESSENSÉ

et introduction de

PIERRE QUILLARD

Publié par la

Fédération rév. arménienne

1905

Genève

Երբ անցեալ տարի մեր ընկեր Ակնունիի «Կովկասեան վերքերը» լոյս տեսաւ, մենք հրապարակով փափագ յայտնեցինք եւրոպական բոլոր լեզուներու թարգմանուած տեսնել զայն. Ուրախ ենք յայտարարելու, որ այսօր թէ՛ մեր փափազին եւ թէ՛ ընդհանուրին պահանջին գոհացում արուած է. Ֆրանսահայերի թարգմանելով այդ սարսաղեցիկ գիրքը, Մեզ կը միայն հիմա ոգտուիլ առիթէն, եւ մեր եւրոպացի ծանօթներուն նուիրել մէկ մէկ օրինակ այդ գրքէն, Գրինն է՝ ֆր. 2.